

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԳԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

Ա. Թ. Ա. Զ. Բ. Տ. Թ. Ի. Յ.

15 Յունի 1890



ԿՈՍԱՆԴՐՈՎՈՎԻՆ

ՏՊԱՐԱՆ

ԳԱՐԵԳԻՆ ՊԱՂՏԱՏԵԱՆ

Փողոց Առշբան Համայ, թիւ 14

1890

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ԱԻԵՏԱՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՅՈՒԹԻՒՆ : Շատայրութիւն : — Ն. Վ. Մ. Ա.
2. ԳՊՐՈՅԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒԹԵԱՆՑ ԽՆԴԻԲ Ի ԳԵՐՄԱՆԻԱ :
3. ՀԱՇԱՊԱՐՀՈՐՄՈՒԹԻՒՆ Ի ԶԱՀԱՆ ԳԱԼԻԱՅ , Մայիս 1883 : — Ա. Ծ. Վ. Համես :
4. ՍՊԱԳԻՐՈՒԹԻՒՆ : — Յ. Վ. Անկևես :
5. ՊԱՆԴՈՒԽԱՑ ՈՐԴԵԱԿԱՆ : — Հ. Սերովիկ Տերլիշեան :
6. Ի ՄԱՀ ԳԵՐԱՀԱՍ Փ . ԱՆՆԱՅԻ : — Թ. Թէրզեան :
7. ԳԻՏԱԿՈՆՔ . Ապահինութեան դարման , կամ առաջապահութիւն : — Հակայական ձեռնարկութիւն մը :

ՊԱՏԿԵՐ

ՀԱՅՈՒԹԵՍԻԿԻ ԱՄԱՍՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՆ

Առաջին Տարի

Թոմ. 5

15 Յունիս 1890

ԱՐԵՏԱՐԱՆԻ ԺԱՍԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՆ (*)



(Շարայառութիւն)

Բ.

Արդ Յիսուսի Քրիստոսի Տեսան մերոյ Մկրտութեան թուականն ո՞րն է : Մեկնիչք ոմանք, ի մէջ որոց նաև Ֆուար Քահանացն, կը պնդեն թէ Յիսուսի Քրիստոսի քարոզութիւնն՝ իւր Կարապետին քարոզութիւնն կարի մօտ եղած ըլլաց (**): Ենոք Մկրտութիւնը 779 տարւոյ ձմերան մէջ եղած կը համարին, եւ դոցա համար, իւր հրապարակական կենաց առաջին Զատիկն՝ 780 տարւոյ Զատիկն է :

Իրերը այսօսափ գահավիժելու պատճառ չեմք տեսներ, եւ Աւետարանաց նոյն խոկ պարզ ընթերցումնն զմեզ կը համազէ, թէ Սրբոյն Յավհաննու Մկրտչի կոշման եւ Յիսուսի Մկրտութեան մէջ՝ հարկ է զի ժամանակի միջոց մի թողումքը : Եւ արդարեւ, առ ի՞նչ կրնար ծառայել Կարապետի պաշտօնն, առ ի՞նչ իւր քարոզութիւնն խոկ, եթէ Յիսուս Քրիստոս անկէ քիչ մը յետոյ իւր քարոզութիւնը սկը սած ըլլար : Փրկչին գործած հրաշխ փառքն՝ անտարակոյս Մկրտչին քարոզած խիստ վարդապետութեան պիտի պատ-

(*) Տես Պատկեր եւես 73 :

(**) Ֆուար, Կեանը Յիսուսի Քրիստոսի. Եւես 111 :

սէին, եւ իւր ազդեցութիւնը պիտի ջնջէին։ Ընդհակառակն Աւետարանաց մէջ կը տեսնեմք, զի Սուրբ Յովհաննէս Մկրտիչն, երբ Յիսուս առ ինքն եկաւ, բազում աշակերտօք շուրջ պատեալ էր։ կը տեսնեմք զինքն այնպիսի իշխանութեամբ եւ ազդեցութեամբ ճշխացեալ, զոր անտարակոյս չէր կարող ստանալ քանի մի օրուան մէջ։ Արդեթէ ոչ մի տարի, գոնեա հինգ կտմ վեց ամսոց միջոց մի անհրաժեշտ պարտիմք թողուլ Կարսապետի կոչման եւ Յիսուսի Քրիստոսի Տեան մերոյ Մկրտութեան մէջ։

Արդէն նոյն երկու քերց դստերց որովեց հասակին տարբերութիւնն զայդ կը պահանջէր, եւ նոյն զգացման եւ պատկառանաց պատճառները, զորս Տէրն մեր Յիսուս Քրիստոս ունէր Օրինաց նկատմամբ, կրնամք Սրբոյն Յովհաննու եւս պատշաճեցուցանել, երբ ի Հոգւոյն Սրբոյ վարեցաւ յանապատ։

Հաւանական է թէ Սուրբ Յովհաննէս Մկրտիչն Զատկի տօնի օրերէն յետոյ քարտզելու սկած ըլլայ, որ տօնից տութիւ Հրէայք յամենայն դաւառաց յերուսալէմ կու դային։ Տեան մերոյ Յիսուսի Քրիստոսի Մկրտութիւնն՝ կամ նոյն տարւոյն ձմերան ժամանակ, եւ կամ թէ հետեւեալ տարւոյ առաջին օրերն եղած է։ հետեւարար, առաջին Զատիկն՝ որոյ վասն ինքն յերուսալէմ եկաւ, այսինքն այն, յորում տաճարին մէջ գնող եւ վաճառզները վռնոեց, 781 տարւոյ Զատիկն էր։

Այս հաշիւը կը ստուգուի նաեւ Սրբոյն Յովհաննու Աւետարաննչի մի հատուածով։ (Թլ. Բ. Հմք. 20)։ Յիսուս տաճարին մէջ առեւտուր բնողները վսընտեց, եւ երբ Հրէայք իրեն հարցուցին թէ «Այսպէս գարծելու համար դու մեզի՞նչ նշան ցոյց կուտաս», Յիսուս նոյն պատասխան տուաւ։ Դուք այս տաճարը կործանեցէք, եւ ես երեք աւուր մէջ զայն պիտի վերականգնեմ, «Քակեցէք զտաճարդ, եւ զերիս աւուրս կանգնեցից զգա»։ Սուրբ Յովհաննէս Աւետարանիչն կ'ըսէ, թէ ինքն՝ իւր տաճարին վերայ կը խօսէր, եւ Հրէայք հարկ էր զի զայդ այդպէս իմանային։ Բայց նոքա կեղծեցին թէ Յիսուս Քրիստոս կը խօսէր քարտիլ եւ կրով շննեալ տաճարին համար, յորում կը դտմուէին, վասն որոյ իրեն հարցուցին «Այս տաճարը շինելու համար քառասուն եւ վեց տարի տաեն անցաւ, եւ

դու երե՞ք օրուան մէջ զայն պիտի շինես»։ «Զքտուասուն եւ զվեց ամ շինեցաւ տաճարդ, եւ դու զերի՞ս աւուրս կանգնես զէտ»։

Բազումք խնդրեցին թէ այս քառասուն եւ վեց տարիներու շրջանն ո՛ր թուականին կրնար համազատափառանել։ Յովսեղովի Հրէի մի գրուածին համեմատ հաշուեցաւ զի 734 տարւոյ մէջ էր, երբ Հերովդէս տաճարի վերաշինութիւնը հրամայեց^(*)։ Բայց գժուարութեանց պատճառաւ, որք յաջորդեցին, տաճարի վերականգնումն այնչափ փութով չսկսաւ։ Պ. Վալլոն կը կարծէ եւ կը հաշուէ թէ երկու եւ աւելի տարւոյ միջոց ծախուած ըլլայ գործաւորներ եւ նիւթերը հայթայթելու համար, ուստի մի միայն 736 թուականին կրնամք 46 տարւուան շրջանին թուականը սկսիլ, զրոմէ կը խոսիմք։ Բայց նախ այս երկու տարւոյ միջոցն մեզ կարի չառ կը թուի ։ Երկրորդ, բառերը՝ իւրեանց բնական խմասակից համեմատ ընդունելով, շինուածոյ մի սկիզբն հասարակօրին կը հաշուի այն վայրկենէն, յորում նոյնին շինութեան համար, եւ նոյն տեղոյ վերայ կը սկսուի կարեւոր նիւթերը ժողովել։ Ո՞րպէս եւ իցէ, մեք՝ շինութեան հրամանին եւ շինութեան սկզբան մէջ մի տարւոյ միջոց թողլով, կարծեմք թէ բառական ժամանակ կը չնորհեմք հարթելու համար գժուարութիւնները, որ Հերովդէսի եւ Հրէից մէջ այսու տոթիւ կրնային ծագիլ։ Աւստի Տաճարին շինութեան տաճին տարին, այսինքն սկիզբն, հարկ է զի 734 տարւոյ կամ մէջն եւ կոմ վերջն՝ մինչեւ 735 տարւոյ վերջն հաշուեմք, առ առաւելն, 735 տարւոյ սկիզբէն՝ մինչեւ 736 տարւոյ սկիզբն։ ուստի քառասուն եւ վեցերորդ տարին կ'աւարտի կամ 780 տարւոյ վերջն, եւ կամ 781 տարւոյ սկիզբն։ Հետեւարար՝ այս վերջին տարւոյ Զատկին ժամանակ, սուուգիւ քառասուն եւ վեց տարիներն լրացած էին, յորմէ Տաճարին շինութիւնն սկսած էր, որպէս կ'ըսէին Հրէայք։ Հետեւարար, այս տարին՝ Տեսոն մերոյ Յիսուսի Քրիստոսի տաշին Զատկին տարին էր։

Ուստի պարտիմք վերջապէս ընդունել հետեւար՝ թը-

(*) Պ. Վալլոն, երես 407 իւ հետեւար։

ւականները, որոց ամենքն եւս թէ՛ ծանօթ արտաքին, եւ թէ՛ պրավան Աւետարանական պատմութեան սքանչելապէս կը յարմարին . այսինքն .

Ծնունդ Յիսուսի Քրիստոսի ի վերջ 749 տարւոյ . (5 տարի յառաջ քան գնասարակաց թուական) :

Կոչումն Սրբայն Յավհաննաւ Մկրտչի, յամէ 779, մինչեւ յամն 780 . (ի 26 է մինչեւ յշտ յետ հասարակաց թուականին) :

Մկրտութիւն Տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի . ի վերջ կոյս 780 թուականի . (27 տարիի յետոյ հասարակաց թուականին) :

Առաջին Զատիկին Տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի, 781 տարւոյ Ապրիլ ամիսն . (հասարակաց թուականին 28 տարիի յետոյ) :


Եարայարելի

Ն. Վ. Մ. Ա.



ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒԹԵԱՆՑ ԽՆԴԻՐ

Ի ԳԵՐՄԱՆԻԱ



Ազգերնուս մէջ գլորոցական հանգամանաց խնդիրը օր բառ օրէ կարեւորութիւն ստունալու վրայ է , վասն որոյ օգտակար է որ աղքայինք խելամուտ ըլլան գլորոցական խնդրայն ամեն ահասկ շարժման, որպէս զի կարող ըլլան խնդրայս վրայ ճիշտ գաղափար մ'ունենալ: Այսպէս ի ժամանականութիւնն հոկայաբար կը յառաջանայ , այս խնդրայս նկատմամբ յուզուած մէկ կէտը Հանդիսիս ընթերցալաց ծանօթացնելու կը փութանք :

Այս վերջին առեններս Գերմանիոյ մէջ երկրորդական ուսուցման կազմակերպութիւնը օրուան խնդիր եղած է : Երեք ակասակ ուսուցմական հասարատութիւնք կան ի Գերմանիա , եւ միմեանց հետ սասակապէս կը մրցին , առաջին-

ները զիմնազիոն Գաղղիոյ դաստիառն Այսէներու կը համոպատասխանեն, ասոնց մէջ Հաստիներէն եւ Յունարէն դպրութիւնը հիմնական հանդամանքն են. խոկ միւսերն րեալշուղին (realschulen), այսինքն իրագիտական դպրոցք, հին Երզուներն չեն ամիսիեր իրենց յայտագրին մէջ, եւ առ հասարակ կը կոչուին րեալիիննազիկն (realgymnasien) իրագիտական զիմնազիոնք. այդ երրորդ կարգի դպրոցներու մէջ Յունարէնը չուսուցուիր, այլ միայն Հաստիներէնը. ճիշգասոնց եւ զիմնազիոններուն մէջն է առենից առելի սասակացեալ մրցումը. իրագիտական զիմնազիոննէ ելնող աշուկերաց արուած վկայագիրը, քանի մը դիսուածներ ի բաց առեալ, Համալսարան մոնելու իրաւունք չփառը. միայն զիմնազիոննը գրեթէ մենավաճառ ըրած է այդ իրաւունքը, զոր բուռն զօրութեամբ կը պաշտպանէ մրցակիցներուն դէմ: Այս երեք կարգի դպրոցաց միջոցաւ կարող են աշակերտք միամեայ ինքնակամ զինուորաթեան իրաւունքը ստանալ: բայց պէտք է զիմնազիոննէ անցնիլ, աղաստիան արուեստներու, փաստաբանութեան, ուսուցչութեան եւ գրեթէ բոլոր հրապարակական պաշտոնանց մէջ ընդունուելու համար: Գերմանիոյ մէջ աշուկերաք այս պաշտոններուն սասակապէս հետամուռ են, մանաւանդ ի Բրուսիա, եւ ասոնց թուոյն յաճախութեան պատճառաւ գամազիւտ ըլլալը ամենուն համար շատ դժուարին է: Իրաց այս վիճակին դարման մը զտնելու ջննքեր ի գործ կը գրուին եւ իրագիտական դպրոցաց ուսուցչներուն ընկերութիւնը անցեալ առի այս գարմանը գտնելու համար գրաւոր մրցում մը ուսուցարկած է:

Ընկերութիւնը 76 տեղեկագիր ընդունեցաւ այս խրնդոյ նկատմամբ, եւ տեարակ մը հրապարակեց, որուն մէջ երկու երկասիրութիւն միայն ի լոյս ընծայած է, եւ որոնց մէջ մրցանակը պիտի սրչուի: Երկու երկասիրութիւնն ալ զիմնազիոննի ուսուցչաց գործ է: Առաջինը Բրիցիքինն է (Pritzker), որ յաւէտ ամիսիերալ գրութիւն մ'է, քան թէ ճորի եւ հիմնական երկասիրութիւն մը, երգլարզը առելի ընդարձակ է եւ մեծ կարեւորութիւն ունի. հեղինակը Թրեոյրլայն է (Treutlein), որ բազմաթիւ վիճակագրութեամբ եւ սպատկերագրական տախտակիներով ճարտարապէս կ'ապացուցանէ Գերմանիոյ Համալսարաններու յաճախողաց

այս վերջին 18 տարուան մէջ տնեցած սարսափելի աճումը . նոյնչափ ճարտարաւթեամբ , ճշգութեամբ եւ նրբութեամբ կը քաղէ այն տմեն հոգեխօսական , տնտեսագիտական եւ ընկերական պատճառներն , որոնք կը մղեն Գերմանական երիտասարդութիւնը ազատական արտեստներու եւ մանաւանդ Պետութեան պաշտամանց :

Երկու երկասիրութիւնք ալ գրեթէ ի նոյն կը յանդին , երկուքն ալ տնտեղութեանց պատճառն ըստ մեծի մասին յայնմ կը տեսնեն , որ ըստ արդի կատավրական վարչութեան ծնողք գրեթէ պարտաւորեալ են իրենց որդւոց վիճակը շատ առաջուց կանիւել որոշել . զիմնազիոնի եւ իրագիտական զիմնազիոնի ընթացքը ինն տարի կը տեւէ , իսկ իրագիտական գպրոցինը առ հասարակ վեց տարի . եւ քանզի այս երեք տեսակ հաստատութեանց ուսմանց ծրագիրք ըստն ի սկիզբէն մէկմէկէ կը տարբերին , ծնողք ոտիպուած են շատ կանութիւն փութալ որոշել այս երեքէս մէկը , երբ տղայք տակաւին իրենց կոչման վրայ որոշ գաղափար մը չեն կրնար ունենալ . այս անտառգութեան մէջ ծնողք կը նախամեծարեն բնականապէս զիմնազիոնը , որ բազմաթիւ պաշտօնաբանաց դռներն կը բանայ ուսումնառարտ աշակերտաց առջեւ . եւ անգամ մը որ այս որոշազութիւնը եղած է , աշակերան ա'լ միւս երկու ճիւղերուն մէկուն հետամուս չըլլար : Տեարք Երիցէր եւ Թրէօյթլայն հարկուոր կը գտնեն որ այս դրութիւնը մէկդի դրուի եւ մի միայն երկրորդական ուսմանց գպրոց մը կազմուի , որուն ուսումը վեց տարի տեւէ , եւ նախակրթական գպրոցին ելնող բոլոր տշակերտաց հաւասարապէս նոյնը աւանդուի , եւ միայն այս հաւասար ուսմանէ յետոյ աշակերտք իրենց վիճակը որոշեն , եւ իրարմէ բաժնութիւնն : Այսպէս աշակերտաց մէկ մասը հոն կանդ կ'առնու , որովհետեւ ինքնակամ զինուորութեան իրաւունքը ձեռք բերած ըլլալուն համար գոհ պիտի ըլլայ , եւ այսպէս ճարտարութեան , վաճառականութեան եւ երկրագործութեան հետամուս կ'ըլլայ : Մնացեալ մասը իւր ընթացքը յուած կը մղէ եւ երկրորդական ուսման բարձրագոյն աստիճաններուն թեւակուելով , երեք տարի եւս կը կրթուի , եւ յետոյ Համալսարան կ'անցնի : Այս մեթոսս արդէն Զվիցերիոյ քանի մը նահանդներուն մէջ ընդունուած է եւ վերոյիշեալ տեղեկագիրք նոյնը կ'աւաշըմրկեն ,

վերապահելով զայն պատշաճեցուցանելոյ հանգամանքը :

Թրէ օյթլոյն իբր աւելի հիմնական փոփոխութեան հետամուտ, երկորդգական ուստան տռաջին շրջանէն կատիներէնն եւս կ'ուզէ վտարել, եւ Հելլենական դասախոսութիւնը գրեթէ բոլորովին ջնջել: Չենք կարծեր որ այս գաղափարը մանաւանդ բրուսիոց մէջ բնդունուի, ուր դասական ուստամը հզօր պաշտպաններ ունի եւ հանդային կրթութեան Նախարարն ալ սասափիկ կողմնակից է զիմնազի առանձնաշնորհմանց պահպանութեան :



ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ Ի ԶԱՀԱՆ ԳԱԻԱՌ

Մ. Ա. Յ. Բ. Ս. 1883



Ժողովրդապետութեան պաշտօնով տարի մը յառաջ կիւրին գալէս ի վեր մեծ փափաք ունէի յարմար առթիւ մը ճանապարհորդել ի Զահան գաւառ, որ աշխարհազիրներէ եւ հնախոյզ ճանապարհորդներէ գրետթէ բոլորովին անծանօթ մնացած է, եւ մեր միջին գարերու Եկեղեցական պատմութեան մէջ շատ անդամ կը յիշասակուի՝ կարճատեւ ժամանակ մը նաեւ Կաթողիկոսաց Աթուանիսա ըլլուզ:

Բարերազրդարար Ալբոմիթանի ժողովրդապետ Յարզ Գաղանձեան Սահակ վարդապետ ամսոյս 10 ին կիւրին եկաւ գործով մը, եւ ես յարմար տուիթ համարեցայ ի վերադարձին ի միասին ճանապարհորդել: Ճամկան՝ որ 14 ժամ կը տեւէ կիւրինէն Ալպսիթան, վտանգաւոր եւ գողուտ ըլլալուն համար, Թէրձանեան Յակոբ եւ Պարասպէլեան Յովսէփ Աղայները զինեալ մեզ ընկերացան. եւ Մայիս 15 երկուշաբաթի օր ժամ երկուքին Զուգուր օվայի Ավշար-արը կոչուած միջահասակ տոկուն ձիերու հեծնելով՝ ճամբայ ընկամնք գետ յԱրեւմուս հարաւոյ կիւրնոյ: Երկինք պայծառ էր, օգն շատ գեղեցիկ եւ զով, սկսաւէտ ծառերով եւ գոյնզգոյն

ծաղիկներով զարդարուած կիւրնոյ զււարձալի պարտէ զներէն անցնելչն յետոյ , որ ժամ մը կը տեւէ , լերկ անբնակ եւ ժայռուա բլուրներու գծուարձնիթաց զառիվերները չորս ժամ ձիավարելով , հասանք Հեծանլու կոչուած երկայնաձիգ եւ բարձր լերին կատարը , որ ընդարձակ բարձրահավաներով եւ ծաղկաւէտ մարդերով զարդարուած է , եւ տեղ տեղ ահազին մեծութեամբ սուսար ապառաժներ ճանապարհը շատ ասժանելի կ'ընեն : Հեծանլու գօտեւոր բարձրադիր լեռ մ'է , Յերիոյ եւ Սեբաստիոյ Կուսակալութեանց սահմանագլուխ , եօթեանասուն ժամ Յերիայէ , եւ քսան եւ ինն ժամ Սեբաստիայէն բացակայ : Աստի զառիվայր ժամու չափ երկայնաձիգ ճանապարհը քարուա ճորամէջներէ հետիսս ընելու ստիպուեցանք , եւ մեծ գծուարութեամբ հասանք Քրթաց Քէչէյի-մաղարա փոքրիկ գիւղը , որ այսպէս կոչուած է գիւղին Հիւսիսային կողմը գտնուած մէկ բնական ընդարձակ այրի մը համար , որոյ բերանը գոներով ամիսացուցած , եւ ոչխարաց փարախ ըրած են , եւ որ բաւական է հինգ հարիւր ոչխարի : Աստի նոյնպէս ժամու հեռու է Քրթաց միւս Դարա-մաղարա կոչուած գիւղն , խեղճ հիւղերու մէջ բնակող աղուեղի եւ աղքատ մարդիկներուն , ուր օթեւանեցանք այդ գիշեր :

Քրթաց այս երկու եւ միւս երեք գիւղերու հողերն , որք երեք ժամու չափ երկայնութեամբ , եւ ժամ ու կէս լոյնութեամբ կանաչազարդ բարձրաւանդակներ , ծաղկամբ գեղեցիկ հովիտներ կը կագմեն , առասութեամբ վճիտ եւ յորդաջուր առուակներու եւ քաղցրաբուղի աղբերաց , Սուլրան-եայշասը կը կոչուին , անշուշտ Խկոնիոյ Ղըլիմ Ասշանի եւ նորս Հօրը Սուլրան Մասուտի ամարանոցն ըլլուլուն պատճառաւա , որոց Հայրենի կալուած էր Ալպարան բուլը շրջակայներովը մինչեւ ցկատուք , այժմ Կէտիֆ-ջրպուք անուանեալ Սեբաստիոյ գաւառն . եւ արդարեւ թագաւորավայել հովասուն տեղեր են : Այժմ այդ բոլոր անդասաներն եւ արտերն կիւրինցի Արագեան Յակոբ Ալպայի սեպ-հականութիւննք են :

Մայիսի 16 , երեքշարթի օր առաւօտուն կանուխ Դարա-մաղարայէն մեկնեցանք զառիվայր երթալով նոյն գծիւ ժամու մը չափ , եւ բարձրաւանդակի վրայէն Ալպսթանի դաշտը չիջած , ահա մեր տուղեւը բացուեցաւ գեղեցիկ եւ

զուարձալի տեսարան մը , դաշտին հարթած աւալ ընդարձակութիւնը ծառապարզ գիւղերու բազմութեամբ վարդարուած , արտօրէից եւ պարախզաց կանաչագեղ գոյներավն արդարեւ ակնապարար սքանչելի տեսարան կ'ընծայեն աշաց : Արեւելքէն Արեւմուտք տասն եւ չորս ժամ երկայնութեամբ այս բարերեր եւ նշանաւոր Աղպարանու դաշտն երկու յորդառաս գետերով կ'ոռոգուի , որք Սկօյիւտշիւ եւ ձինան կ'անուանին . հանդիպականը բարձրաբերձ գոտեւոր լերինք կը շրջապատեն կարգաւ , որսց կատարներն մշտնջենաւոր ձիւներով ծածկուած են . Արեւմտևան կողմն Պինապուղայ լեաւանն վսեմ դրիւք , ի Հարաւ Պէյրուր , եւ յերեւելս նուրի Հայ , այսպէս յորջորջուած իւր հրարխային կարմրուակ տեսլեան համար , ուսկից կը բգիսէ Սկօյիւտշիւ քաղցրաջուր բարեհամ գեան : Այս լերինք Անտիտաւրուեանց շղթայներն են , որք մինչեւ Հայարնակ մեծ գաւառին միջապայրերը կը յառաջեն : Սկօյիւտշիւ գէպ յերեւմուտու ոլորտապատցար ընթացիւք դաշտին մէջտեղ ձինանին կը խառնուի , որ ի Հարաւ Շատ լերին ստորոտէն կը բգիսէ : Աղպարան նոյն լերին սասրան շնոււած է , գեղեցիկ գիրքով , շուրջանակի ծաղկացօք եւ պարտէ վներով զարդարուած մինչեւ ցմեծ հեռաւորութիւն :

Ի դաշտն իջնելցն յետոյ , իրրեւ ժամ մի յառաջ երթալով , կ'երեւի Աղեղիներու Եարալախ գիւղն , բաւական մեծութեամբ , ուր են իրրեւ հարիւր տունք , որոնք արգուանդահող արտօրէից տէր ըլլալով , բաւական բարեկեցիկ են : Դիւփին ծայրն կը տեսնուի ընդարձակ գերեզմանատուն մի , ուր կոփածոյ ստուար քարեր , եւ մարմարեայ սիւներու կոտորակներ կ'երեւան ցիր եւ ցան աստ անդ : Բոլորու վին խանգարեալ շատ մը Յունական արձանագրութեանց հետքեր կը նշմարուին : Եարալախի ի հնումն նշանաւոր վայր մը ըլլալն աստի կը դուշակուի :

Նոյն օրն ժամը ինն աւ կէսին Աղպարան հասանք Յարգ . Գաղանձեան վարդապետին հետ , զի Յակոր եւ Յովսէփ Աղայներն բարձրաւանդակէն զատուեցան Եարբուզ երթալու համար , եւ ի դաշտ ինջնելցն յետոյ վախ մը չկար ճանապարհէն , որ գրեթէ երեք ժամ կը տեւէ , շատ զուտձալի տեսարաններով : Աղպարան հեռուէն գծուծ աղքատին գիւղաքաղաք մի կ'երեւայ . ներքին աեռքն եւս նոյն օրինակ է :

յած ու վայելչութենէ զուրկ, կաւակերտ տներով, անձուկ եւ շատ ազտեղի փողոցներով:

Մայիս 17 չորեքշաբաթի օր Զահան գետին ակունքները տեսնելու գնացինք, որ քառորդ ժամու գիւղաքաղաքն հեռի է յԱրեւելակողմն։ Սղբերաց մեծ բազմութիւն աստի անտի մանր տուռ ակներով բռն ականց կը խառնուին, որ քառաժայոի մը տորոտն իր քառասուն կանգուն երկայնութեամբ եւ նոյնչափ լայնութեամբ, եւ կրկին մորդաչափի խորութեամբ կովածոյ մեծամեծ քարամբ ամրացուցեալ աւազան մ'է։ յատակէն անհամար մանր մանր ակունքներ պղպղալով կը ցայտին եռացմամբ, որոց պղպղանքն շատ զուարձափ տեսաբան կ'ընծայեն տչաց։ Աւազանին բերնէն գուրս կը վազէ բաւական յորդառատ գետ մի վճիռ եւ քաղցրահամ ջրով, բաց քիչ մը հեռի գետին լոյնութեամբն ջրազաց մը շինուած ըլլալով, նորա սրբնթացութիւնը կ'արգելու, յորմէ շամբալից մօրացեալ կը կորսնցունէ իւր պայծառութիւնն եւ բարեհամութիւնը, եւ անըմսկելի կը դառնայ մինչեւ Սկօյիւտիյի խառնուած տեղն։ այսինքն գաշտին միջավայրն։ Ալպարանի բնակիչք են հազար երկու հարիւր թուրք ընտանիք։ հարիւր քսանի չափ էջմիածնականք, յիսուն եւ հինգ Կաթողիկ Հայք, եւ երեսուն Բաղրամանք։ Շուկայն եւ վաճառատեղիներն բաւական բարեկազմ են, ոչ սակաւ տռեւտուր կ'ըլլայ, չուրջն եղած գիւղուէից բազմութեան համար, որոնք հարիւր քսանի չափ են, ամենքն եւս Մահմետականաց, խառն Քուրթ, թուրք եւ Ալշար ցեղերէ բնակեալ, գրեթէ ամենքն միանգամայն Աղէվի եւ թրքախոս։ Գիւղացի կանանց զգեստներն, մասնաւանդ գլուխնին շատ ծիծաղաշրժ են, զի գոյնզգոյն պատասներով պատած են կնքուզի նման թշաշտի բարձրացած, ծոյրն լայն եւ տափակ երանգ երանգ ասպակի ուլունքներ եւ օրուաներ կախած։ իսկ նոր հարսերուն եւ հարուստներուն ճակատն եւս ոսկեշար մարդրաով զարդարուած է։

Ալպարանի մէջ՝ հնութեան մասին նշանաւոր են մի քանի մզկիթք, որոց մէջ երեւելի է մեծագիր ահեղ շինութեամբ, կասպարապատ գմբեթով Ուշու ճաւիխն, հնաշէն Դըլլան Ալպանի որդի ՄասուՏ Սուլթանէն կաւուցեալ երկուսաներորդ գարուն սկիզբները։ էջմիածնական Հայք նո-

րաշէն մթին եկեղեցի մը ունին Սուրբ Գէորգ անուանեալ, առ երի նաև գալրոց մի, եթէ գալրոց կոչել արժան է այդպիսի անշուք եւ անկարգ չէնք մը. յիսունի չափ աղքատ տղայք փոշիներու վրայ նստած պարզ ընթերցանութիւն կը սորվին:


Գիւղաքաղաքին Հիւսիսային կողմն Թրքաց գերեզմաններու մէջ խառն կ'երեւան գեղեցիկ կճեայ սեանց, քանդակգործ խոյակաց եւ խարսխաց եւ տապանաքարերու բեկորաց բազմութիւն մը, որոց Յունարէն արձանագրութիւններն եւ խաշանշան զարդերն կամովին խանգարուած են: Ա՛յլ հնութիւններ չեն երեւիր գիւղաքաղաքին մէջ: Բնակիչներն յաւանդութենէ առած կը պատմեն, թէ հին Աղպարտ շատ ընդարձակ է եղեր, Զտհան գետոյ Հարաւային եղերքն՝ տարածեալ մինչեւ ժամ մի բացակայ Գարա Աղպարտ կոչուած Թրքաբնակ գիւղն, եւ մինչեւ ցկայն րերգ, որ ահեղ դրիւք ցայսօր աւերակ կ'երեւի Շատ Երան գլուխն. եւ արդարեւ տեղ տեղ նշմարուած պարզսպաց հետքերն, աւերեալ դրունք եւ քարակարկառներ այն աւանդութիւնը կը հաստատեն: Սելճուկեան իշխանութեան ժամանակ շտու կարեւորութիւն ունեցած կ'երեւայ Աղպարտ, թագածառանգ Արքայորդւոց բնավայր, եւ իր երեք դարու միջոց ափ յափոյ յափշտակուած Սելճուզեանց, Տանիշեանց եւն, կողմանէ: Մատրեսի Ռուսայեցւոյ վկայութեան համեմատ, որ ժամանակակից կը համարուի, ետպուպ Ասլան որդի Ասլիյիսագեայ, տէրն Սերաստիոյ, Աղպարտ անձինք գերի տարաւ: «Նոյնալէս իկոնիոյ թագաւորին զօրքն՝ որ կային յԱղպարտ, ասլատամբեալ թագաւորեցուցին զՄահուտինն զորդին Մահատիի»: ուստի կը հետեւի թէ բազմամարդ ամուր քաղաք մը եւ բանակառեղի էր ի հնումն. յայս սակա ժամանակու մերձաւոր պատմիչք մայրաքաղաք եւս կը կոչեն գայն: Արհեստից կողմանէ մեծապէս յետնեալ են Աղպարտանցիք. արհեստաորներն միայն թուրք են, որք նոյնալէս աղարակաց եւ գիւղորէից տեարք ըլլուզվ, կը պարծին իրենց աղնուականութեան վրայ: Հայք եւ ոչ թագաւորի երկիր կամ կալուած ունին, գտարիապորտ, աշխատութեան ատեցող մարդիկ են: Մո-

լութեան պատճառաւ չոր աշտուճ հացով կը բաւականանան, միայն թէ չաշխատին, եւ գծուծ հանդերձներով գետնախտի են: Երկու երեք տմիս հնձոց ժամանակ ի գիւղորէս ցրուելով, փերեզակութեամբ եւ մանր առեւտուրով աղքատին ուտելեաց հազիւ կարեւորագոյնները կը հայթայթեն, եւ անով տարին ծայրէ ի ծայր կը շատանան: Տարւոյ մնացած ամիսներն ամբողջ դատարկաշրջիկ են, առաւոտէ մինչեւ ցերեկոյ խանութիւն խանութ դատարկախօսութեամբ կը պացտին: Առ հատարակ շուկաներու եւ աներու մէջ թրգերէն կը խօսին, թէսէտեւ Հայերէն եւս գիտեն, որ այնչափ աղաւազեալ չէ որչափ Ռւլնեցւոյն եւ Գերմանիկեցւոյն, Աշոցցոց լեզուին հիշելի մօտ եւ նման: Քանի մի տարի յետոյ բոլորովին անյայտ եւ անծանօթ պիտի ըլլայ մայրենի լեզուն: Աղպարան Գայմագանութիւն է, օդն ընդհանրագէս անվեաս, Շատ լերին աղաւատ եւ լերկ հողերու շերմութիւնն անտանելի տօթ եւ տապ կը պատճառէ: իսկ ձմեռն մերձակայ ձիհան գետոյ թանձր մաւախուղն կը տանջէ բնակիչները խոնաւ ցրտով:

Ս. Պ. Վ. ՀԱՅԵԱՆ

Շարայշարելի

Ս Ղ Ա Գ Ր ՈՒ Թ Ի Ւ Ն



Ա արդոյ հարկ է ճոխացունել միշտ իւր միտքը սլէսալէս գիտութեամբք. որչափ աննապաստ միջոցի մէջ ալ զ տնուի՞ կ'օդտուի ինքն եւ կրնոց միանգամայն օգտակար ծառայութիւն մատուցանել այլոց: Այսպէս, ուսումնասիրեցի զավագրութիւն՝ առիթ քաղելով պարապոյ ժամերին զոր անգութ բաղդս առատաձեռն կը շնորհէ ինձ մի ու կէս տարիէ ի վեր: Այս խորհուրդը ծագեցաւ յիս՝ մեծ դասի մի ներկայ գտնուելով. յայնծամ իմացայ սղագրութեան անժխտելի օգուտն, եւ տեսնելով զի ի Գերմանիա դաստիարակեալ երիտասարդ ոք կայծակի արագութեամբ կը գծէր ինձ անհասկանալի նշաններ, նախանձեցայ յոյժ եւ եղի ի

մոի, (ի՞նչ յանդգնութիւն), սովորիլ այդ արուեստի: Գախ մի քանի դասագիրք լաւագոյն համարուած եւ սկսայ աշխատիլ անձանձիր: Բայց զգացի ընդ հուպ՝ ցաւ ի սիրա՛թէ համաւօտագրական նշանաց յաջող կիրառութիւնն երկարատեւ վարժութենէ, լսելեաց սրութենէ, մտաց արթնութենէ, ձեռաց ջիպերու ուժեղ լինելի, լեզուագիտութենէ, եւն, կախում ունի: միով բանիւ ցայս արուեստ կրնան ի գործ ոճել նոքա որք ի մանկութենէ անտի վարծ կամ երիտասարդ են: Այս բարեմանութեանց մի քանիկն զուրկ լինելով իսկ չփշատեցայ: շարունակեցի եւ եղչ եթէ ոչ աղագիր՝ գոնէ վարժապետ սղագրութեան, որով պարաւորեցայ շատանալ, այս է անօդուտ աշխատանք խնայեցի ինձ՝ ի մասին կիրառութեան: լսաց չգագրեցայ այն արուեստի վերաբերեալ հետազօտութիւններէ: Այս՝ բնական է: երբ մարդ սկսի ուսանիլ ո՛ր եւ իցէ գիտութիւն, կը կարծէ ի սկզբան թէ կարող պիտի լինի աւարտել ցայն: այլ քանի որ յառաջանայ՝ կը հեռանայ իրմէ այդ հորիզոնը, նման խաղուսիկ եւ դալարագեղ կղզեկի, զոր պապակեալ Արարացին կարծէ: նշանութելի հեռուստ՝ Սփրիկոյ անստհման անապատին մէջ: Այսպէս եղեւ եւ ինձ այն ինչ ուսայ եղանակ մի սղագրութեան, ահա հետազօտեցի՝ քննեցի ա՛յլ եղանակներ, իրարու հետ համեմատեցի զայնս՝ լուագոյնը եւ դիւրագոյնը գտնելու փափաքով: Զայս եւս բաւական չհամարելով՝ խնդրեցի զիանալ թէ հնաց՝ միջին դարուց եւ նոր ազգաց մէջ ի՞նչ տեղի բռնած է այս արուեստ, ում առ ժամանակակից ազգս ոմանս այնքան մեծ կտրեւորութիւն կ'ընծայուի: Ահա կ'իշխեմ այսօր հալրգել խնարհարարար արգոյ ընթերցուլաց Պատկերի՝ յայտ մասին ըրած հետազօտութեանցս մի համաւօտութիւնն:

Ա.

Սղագրութեան օգտակարութիւնը հանրածանօթ է: առանց նորա անկարելի է խօսքի արտգութեամբ գրել: Հարկ է առոտ յայտարարել զի չեմ խնդրեր համոզել թէ փոխանակ այրուբէնի՝ բնդունուին նշանագիրք սղագրութեան: Քա՛ւ լիցի: Բարբարոսութիւն կը համարուէր վայելուչ եւ լեզուաց ուրոյն ուրոյն ոգւոյն համեմատ հնարեալ զիրերն

թողուլ, եւ գործածել ամեն առթի մէջ արագաթոիչ՝ բայց տձեւ նշաններ, որոց ուսումն եւ կիրաւութիւնն անշուշտ առաւել գժուար են քան առաջնոցը։ Սղագրութիւնն օգտակար է եւեթ ինչ ինչ պարագայից մէջ միթէ կրնայ ոք՝ թէ եւ հզօր յիշողութիւն ունենայ՝ սովորական գիրերով տւանդել հաւատարմարար մի քարոզչի, մի ատենարանի, մի փաստարանի, եւն, խօսքերն, Սղագրութեամ չնորհիւ է զի նախնի լիմսսասիրաց եւ պերճախօսից ոմանց եւ մեզ մերձաւոր ժամանակաց հաշակաւոր ատենարաններու ճառակր նոյնապէս հասեր են առ մեզ, եւ ո՞րչափ առաւել արդիւնք հանճարեղ մտաց աւանդուած կը լինէին եթէ այս արուեստ միշտ մշակեալ եղած լինէր։

Ի՞նչ է սղագրութիւնն բատին նշանակութենէն յայտնի է զի այն՝ արուեստ է համառօտ գրելց։ Եւրոպացիք սրբակրագի կ'անուանեն զայն։ այս բառը կազմուած է յունական սրի՛նու (սուլ, համառօտ) եւ կրագի՛ (գիր) բառերէ։ Արուեստական սոհմանն է այս։ արուեստ զրելոյ խօսին արագութեամբ ի ձեռև համառօտ նշանագիծերու։ Կրնանք ըսել թէ ինչ համեմառութիւն որ ունի շոգեկառքը այլ կառաց հետ, նոյնն ունի եւ սղագրական եղանակը սովորական գրի հետ։ Նորա օգուան լիմսացն նախնի Յոյնք եւ Հըսովայցիք, եւ յետ նոցա ամէն ազգք եւրոպականք մինչեւ ցարդ։

Սովորական գիրը խօսքի չափ արագ չկրնար գրուիլ, վասն զի 10։ Մի ձայնի համար բազմաթիւ տառեր կը գործածուին, որք խօսքի ճիշդ նշանակութեան համար բոլորպին անօգուտ են։ Եւրոպական ազգաց լեզուներու մէջ այս թերութիւն աւելի զգալի է։ այսպէս՝ առ Գաղղիացիս՝ է, ա՛, էշ, ետ, այենէ, եւն, հաւասարապէս և կը հնչուին։ 20։ Լեզուի գոնազան հնչումները կը գրուին կնճռուտ տառերով զոր անկարելի է ոլէտք եղած արագութեամբ գծել։ Ամէն ազգաց սովորական այբուրեններու մէջ չկայ մի տառ որ բազում գիծերէ կազմեալ չըլլայ։ զոր օրինակ առ ունի հինգ գիծ, թ՛ երեք, զ՝ երեք, դ՝ չորս, ե՝ երկու, զ՝ հինգ, եւն։ այս գիծեր գրողին կամացը համեմատ կը նուազին կամ կը բազմանան, բայց բնաւ չեն պարզիք՝ սղագրութեան նշաններու չափ։ Վերոյիշեալ գիրերը համասաօտագրութեամբ կրնայինք գրել այսպէս օ (ա), լ (թէն), Ն (գ), — (դ),

շ (ե), ՛ (զ), եւն: Յոյտառերու գանդաղ ձեւակերպւթեան վրայ պէտք է յաւելու նաև՝ մանաւանդ առ օտարս՝ գրի շարունակ ընդմիջում՝ կէտեր, շեշտեր գնելու եւ տառից ոմանց այլ եւ այլ մասունքը գծելու համար. այսու ձեռքի շարժումն աւելի կը գանդաղի:

Սղագրութիւնն այս թերութեանց գարման տարեր է աւելորդ գործերը մերժելով, փոխանակ այբուբենի տառերու առաւել պարզածեւ եւ առաւել շուտ գրուող նշանագիրը ընդունելով, որք կը գծուին առանց գրչի թղթի վրայէն վերցուելուն: Սղագրութեան մէջ գործածուած նշանագիրք կը բազկանան ընդհանրապէս ուղիղ, կողմնակի, հորիզոնական զիմերէ, ազոյցներէ, կիսաբողորակներէ, բոլորակի խոռորդներէ, ամրող բոլորակներէ եւ կիսերէ. այսպէս

፤, \, /, - ՞, ՞, ՞, ՞, ՞, ՞, ՞ :

Այս նշանագիրերով խօսքը գրելու համար երեք եղանակ հնարյուած են. 10. Զուգահեռական գիրքով շրբել մի եւ նոյն տողի վրայ՝ միակերպ ծուռթեամբ: 20. Գրել վանկերը զատ զատ՝ նոցա գրից նշանակութիւն տալով: 30. Պարզ նշանագիրերը կատել իրարու, այնպէս զի նոցա ձեւացուցած իւրաքանչիւր խմբեալով բառ մի կազմէ: Այս երգորու եղանակը լաւագոյն է, բայց նորա յաջող կիրառութիւնն երկարատեւ վարժութենէ՝ կախում ունի:

Մեր այբուբենը եւրոպական լեզուաց այրուբենից ինչ ինչ թերութիւնները չունի. օրինակի աղագտու, առ մեզ ամէն տառ կը հնչուի բառի մէջ, մինչդեռ օտար լեզուաց մէջ շատ բառեր կան յորս գանուող տառերէն ոմանք կամ բազումք չեն հնչուիր՝ մանաւանդ ի գաղղիերէն եւ յանդղիերէն: Գաղղիերէն աւրաւել բառին մէջ ուն՝ սղագրական տեսակէտով՝ անօդուտ են, որպէս ըս գիրերն քոնց բառն մէջ. նոյնպէս անգիրէն bright (ալլույթ) բառին մէջ ցի իրենց ձայները չունին, եւ althoough (օ'լոո՛) բառին մէջ սցի անձայն են, եւն: Սղագրութիւնն այս լեզուաց մեծապէս օգտակար եղած է: Պէտք չէ հետեւցունել սահկայն զի այդ արուեստ մեզ անօդուտ է: Քանզի, թէ եւ մեր գիրերն վերոյիշեալ թերութիւններէ ազատ են, բայց սղագրական յատկութենէ զուրկ են. ուստի երբ հարկ ըւը լայ խօսքն ի գիր անցունել հաւատաբարար՝ չեմք կարող.

կատարել զայն մեր սովորական գիրերով. ոլէտք է յայն-ժամ դիմել սղագրութեան. Սեմական լեզուաց գիրերն մի-այն տեսակ մի համառօտագրութիւն են՝ եթէ կէտերը վեր-ցուին. բայց որպէս արդէն գրաւոր ձայնաւորներէ զրւի են, եթէ մի անգամ կէտերն աւ վերցուին, անընթեռնի կը մինին եւ կամ գժուարաւ կը կարդացուին, մինչդեռ վարժ սղագրի համար այդ գժուարութիւն անծանօթ է:

Այժմ անցնինք սղագրութեան պատմական մասին որ բազմաց առաւել հաճոյական է:

Բ.

Միթէ կարելի⁰ էր զի սղագրութեան պէտքը վրիպած լինէր հնոց աչքէն. Կարելի⁰ էր զի Յոյնք եւ Հռովմայեցիք չղիմէին այն արտեստի՝ խւրեանց քաղաքական եւ մտառ-րական պիտոյքներէն վարեալ. Սղագրութիւնն ի հնումն մշակուեցաւ առ Յոյնո, առ Հռովմայեցիս, մինչեւ խոկ առ Հնդիկս: Բայց որոշ չղիտացափիք թէ ո՛վ եղաւ աւաջին հնա-րողը: Հէրման Հիւկօ Երրայեցւոց կը վերագրէ սղագրու-թեան գիւտը, եւ իբր ի հաստատութիւն կարծեացը՝ կը յի-ց Դաւիթ մարդաբէի սոս խօսքը. « Աեզու իմ որպէս զրիչ արագագիր դպրի, գեղեցիկ տեսանելով քան զամենայն որ-դւոց մարդկան ». (Սաղմոս ԽԴ): Եթէ Հէրման՝ Դաւիթի այս բանից վրայ եւեթ հիմնած է իւր կարծիքը, յայտնի է թէ այս փաստ բաւական չէ. Լարուս եւս չընդունիր զայն, եւ կը յաւելու թէ այս եղանակաւ պարտէ ուրեմն կարծել թէ Երրայեցիք նախ հնարած ըլլան շոգեկառքը, փասն զի Ա. Գրաց մէջ հրեղին կատաց յիշատակութիւն եղած է: Այս հետեւութեամբ, կ'ըսէ եւս մեր բազմուհմուտ Սրապիսն Հէքիմեան, միթէ կարելի⁰ է Երրայեցւոց վերագրել օլա-սլարիկի գիւտը, զի Սուրբ Գիրք կ'ըսեն թէ Ենովք եւ Ե-ղիտ վերացան յերկին:

Առ Հնդիկո՝ համառօտ գիրերը տեղանակարի կը կոշու-էին, առ Յոյնո՝ սիկի, եւ առ Հռովմայեցիս՝ նօրի (notae): Յոյնք բահիօկրացի (ταχεωγράφοι), (արագագիքք) կ'անուա-նէին զաղագիքս. Հռովմայեցիք՝ նորսօրես (curores, δέ-սπριθացք), եւ յետոյ նօրարիի (notarii, նօտարք՝ այս է նշանագիրք): Յոյնք կարծեն թէ այս արուեստ իրենց մէջ նախ սկսեր է. քանզի կը կարծուի թէ Պիւթագորաս գոր-

ծածած ըլլայ զառաջինն սղագրական նշանները, բայց նորա սղագրութեան վրայ որոշ տեղեկութիւն չունիմք։ Այս գիտեմք զի Քսենոփոն, Համբաւաւոր զօրավարն եւ պատմաբան (445—355), համառ օտագրութեան պէտքն զգաց եւ յաջողեցաւ ի կիւառութեան։ Դիոգինէս Լայերտացի կը պատմէ թէ Քսենոփոն, որ աշակերտ էր Սոկրատաց, հնարեց զառաջինն մասնաւոր համառաօն նշանագիրեր՝ այս իմաստափրի դասախոսութիւններն աւանդելու համար, եւ նորա չնորդիւ հասեր են առ մեղ հաւասարամար Սոկրատոյ վարդապետութիւններն ի մասին բարոյականի եւ իմաստափրութեան։ Եթէ Քսենոփոն զայս ձեռնարկի ի գլուխ հանած չլինէր, ամիտի կարդայինք Սոկրատաց խօսքերը Պղտոնի երկասիրութեանց մէջ, յորս Սոկրատաց ըսէլ կուտայ յաճախ այն վարդապետութիւններ որ իրենն են եւ ոչ վարժապետին։ Պղտոտարքոս մանրամասնարար կը բացատրէ զնշանագիրս զար Քսենոփոն կը գործածէր։ Ի՞նչ էին այն նախնական համառօտագրութիւնք։ սղագրութիւն բազում սովորական բառից եւ սղագրական նշանք վոխանակ տառից այբուբենի։ Կը թուի թէ Քսենոփոնի հնարած առուեստն յաջողութեամք չկրցաւ մշակուիլ յԱթէնս, ուր սակայն յոյժ կարօտէին այնմ՝ ատենապանութեանց յաճախութեան համար։

Այդ փառքը վերապահեալ էր Հռովմայեցւոց։ Սոքո դուն ուրեք հաւասարեր են իրենց օրինակ հանդիսացող Յունաց՝ ի մասին դպրութեան եւ գեղարուեստից, բայց ի մասին աղագրութեան անհամեմատ յաջողութիւն ունեցան։ Ըստ սրբոյն Խսիդորի, լատին բանաստեղծներուն հնագոյնը եննիս (1) հնարեց նախ հազար հարիւր նշաններ։ Բայց լատին սղագրութեան հայրը կը համարուի իրաւումիւ հոչչակաւորն Տիրոն (2), գործակալ՝ դպրոտպետ եւ տ-

(1) Կուինտոս Եննիսոս, ազգաւ յոյն, ծնաւ մեր Թուականէն 240 տարի առաջ ի Հռովմայ Կալաբրիոյ։ Կատոն բերաւ զնա ի Հռովմ ուր բարեկամացաւ Սկիպիոնի։ Գրեց բազմաթիւ երկասիրութիւններ՝ յորս 18 երգով վիպասանութիւն մի Տարեգիր Հանրապետութեան խորագրով, ում յաճախ կը դիմէր Վիրգիլիոս։ Մեռաւ մեր Թուականէն 169 տարի առաջ։

(2) Տուղթիոս Տիրոն երկասիրեց զվարշ Կիկեռոնի եւ աւանդեց յեւնոց գրուղրս իւր տիրոց։ Հմուտ պիենեսթիկեանն Մապիլոն՝ Տիրոնի սղագրական այրութենի ամրող ցուցակ մի զրած է իւր De re diplomatica խորագրով երկասիրութեան մէջ (1681)։

զատագրեալ Կիկերոնի , զոր յոյժ կը մեծարէր եւ կը սիրէր :
Այն մեծարանաց եւ ոիրոց ոլարտին Հռովմայեցիք Տիրոնի
տաղանդին արտագրութիւնը , որ իրենց քաղաքական եւ
մասաւրական գործոց անգին ծառայութիւններ ընծայեց :
Տիրոն կատարելագործեց իւր նախորդին եղանակը եւ յա-
ւել նորա ողագրական նշանները , որոց նպաստիւ կարող ե-
ղեւ քաղել Հռովմայեցի հոչտիկաւոր պերճախօսին ձաւերը :
Տիրոն հմուտ էր . միտքն էր մշակուած . զարմանալի ճար-
տարութեամբ յաջողեցաւ ի կիր արկանել զաղագրութիւն , եւ
լստինական համառօսագրութիւնը նորա անուամբ յորջոր-
ջեցաւ . այն նշանագիրերը զոր կը գործածէր կոչուեցան
Տիրոնեան նշանագիր , որք սայն անուամբ աւանդեցան յետ-
նոց , եւ ճոխացան ու կատարել զաղագրութիւնը ճետպէտէ :
Հռետորն Սենեկա , որ անզուզական յիշովութիւն մ'ունէր ,
կը պահէր ի մտի մինչեւ 2000 բառ , երբ մի անգամ լսէր :
Սա 5000ի հասոյց սղագրական նշանները . անկարելի էր ա-
մենեցուն այնքան բազմաթիւ նշաններն ի մտի ունել եւ
յաջողութեամբ գործածել : Կ'ըսեն թէ երկասիրած էր բա-
ռարան մի , յորում հաւաքըտծ էր լստին լեզուի ամէն սովոր-
սկան բառերը հանդէրձ նոցա սղագրական նշաններով .
այս նշանները կազմեր էր ի քմոց , առանց ո՛ր եւ իցէ ե-
ղանակի , այնալէս զի իրարու հետ բնաւ կանոնաւոր յարա-
բերութիւն չունէին : Յայտնի էր զի Սենեկայի եղանակը
մատչելի էր եւեթ նոցա որք իրեն պէս արտաքոյ կարգի
զօրաւոր յիշովութեան տէր էին :

Տիրոնեան նշանագիրեր Հռովմայ դպրոցաց մէջ մոտն .
աշակերտաց կ'ուտաւցանէին զայնս որ սովորական գրի կարգն
անցեր էին . երիտասարդք կը սովորէին նոցա կիրառու-
թեան : Երգիծաբան քերթողն Վալերիոս Մարտիալէս այս-
պէս կը գրէ մի վերատառութեան (épigrammē) մէջ , յորում
խօսքն կ'ուզլէ առ մի վարժապետ :

Ոչ համարող՝ ոչ սղագիր ճեպընթաց
Զունիցին շուրջ առաւել մի խումբ դպրոց :

Այս տողերէ կը հետեւի թէ սղագրութենէն կը խորչէր
Մարտիալէս : Յայց այլուր նոյն քերթողը կ'ըսէ :

Թռչին բանք շոյտ , այլ վաղագոյն ձեռն ի փոյթ .
Բերանն առէ , մինչ աջն անգէն կատարեաց :

Սակայն այն արուեստ այնքան տարածուեր էր ի Հռովմ
զի ամէն համբաւաւոր մատենագրաց դպիրք սղագիր էին
միանգամայն։ Կրտսերն Պլինիոս այսպէս կը գրէ իւր քե-
ռորդւոյն՝ Երիցուն Պլինիոսի վրայ։ «Յուղեւորութիւնս
իւր, գոգցես զերծ յամենայն այլ հոգոց, յարատեւէր
լոկ յուսմունս. առընթեր նորս էին հանապազ մատ-
ենան՝ տափառակը եւ սղագիր իւր։» Նոյն հեղինակը կը
գրէ այլուր։ «Վաղ ընդ առաւօտն զարթուցեալ փա-
կեմ զպատուհանն, զի լուութիւն եւ խաւար թողան
մասց զլորով իւր ողջոյն։ Եթէ իցէ իմ գիր ոկսեալ, խոր-
հիմ յայն, շարայաբեմ զխօսս որպէս թէ գրէի կամ ուղղէի։
Առ իս կոչեցեալ զսղագիր իմ՝ տամ բանալ վերասին զպա-
տուհանն եւ թելադրեմ նմա զոր ինչ շարագրեալ էր իմ
յառաջտոյն։» Մզագրութիւնն ոչ միայն մատենագրաց եւ
դպրաց դասերուն էր յատկացեալ, այլ ամէն դասու ան-
ձինք պատիւ կը համարէին գիտնալ զայն արուեստ։ Կոյ-
սերք իսկ գիտէին զայն։ Տիտոս կայսորն իւր ժամանակի
սղագրաց ճարտարագոյններէն մին էր։

Առ Հռովմայեցիս սղագրական արուեստի մէջ քաջ հան-
դիսացողաց ոմանց անուտնք մինչեւ առ մեզ հասեր են, որ-
պէս Պերոնիոս, Պիլարկիոս, Փաւնիոս, Ակուիլա, ամենեքին
աղատագրեալք Մեկենասայ։ Բազում լատին մատենագիրք
յիշատակութիւն կ'ընեն սղագրութեան, յորս Ովբատիոս,
Ովիդիոս, Մանիլիոս։

Առ գրիստոնեայս եւս համառօտ գրութիւնը յարգի էր։
սուրբ Հերոնիմոս եւ սուրբ Օդոստինոս ունէին սղագրողներ։
Հռովմայ կայսրութեան վերջերն կը յիշատակուի Սմոսնիոս(1)։
Այն դարու մի հեղինակ սղագրութեան վրայ գրած է դը-
րուատիք, ուստի կը քաղեմ հետեւեալ տողերը։ «Իցի՛ւ միտք
իմ արագէին ի խորհել, որպէս ձեռն քո ճեսլինթաց գիտէ
ճարտարաբար կանխել քան զխօսս իմ։ Ո՞ ոք արգեօք յայտ-
նիցէ քեզ զխորհուրդս իմ։ ո՞ թելագրիցէ քեզ զոր խորհիմս
ասել։ Ո՞րպէս արագամթոիչ ձեռին քո մարթ իցէ այսօրինակ

(1) Ավտոնիոս, լատին բերթող, ծնաւ 309ին ի Պուրտիկալա (Պորտօ)։
Քաղաքական մեծամեծ պաշօններ վարելէն ետք՝ առանձնացաւ և
զրեց յայնժամ երկասիրութիւններէն մեծ մասը. բանասէրց սուրագու-
աց շատ յարգ չեն ընծայեր։

գողանալ զիմաստս իմ։ Ո՞յք են նոր օրէնքդ այդոքիկ որովք
ունկն քո դիտէ յառաջագոյն զբանսն որ ոչ ելին տակաւին
ի ըերանոյ իմնէ։ Աւսաւցի աւրումն չէ աւանդեալ քեզ
զարտեսա զայս, եւ ոչ գոյ ա՛յլ ձեռն որ՝ հանգոյն քոյլինդ՝
կարսլ իցէ թեթեւաթուիչ սլանալ ի համառօսագրութեան։
այն՝ ձիրք է բնատուր։ Ասաւած եւեթ շնորհեաց քեզ
զպարզեւս զայս որով յառաջագոյն դիտես զոր ինչ տսելոց
եմ, եւ կամել զոր ինչ կամիմս։»

Յաջորդ յօդուածով ակնարկ մի նետենք նոր գարերու
մէջ սղագրութեան ըրած հսկայաքայլ յառաջադիմութեան
վրայ։

Դարայարէջի

Յ. Վ. ԱԶԷՄԵԱՆ

ՊԱՆԴՈՒԽԾ ՈՐԴԵԱԿՆԵ

Երկինք ամսուր, սիրոս ալ տխուր.
Անձկութեանց ոհ մաշէ զիս հուր.
Հանդարս է ծով, միտքս ալէկոծ.
Չայներ հնչեն սզոյ երգոց։

Ինչու այսօր զանգակներուն
Լսեմ ձայներն այնչափ հեռուն.
Կարծես ոլլան եւ զուժեն մահ...
Ո՞հ, չզիտեմ, պատէ զիս ահ։

Անձրեւ ահա հուտեն ամսուր.
Այս ալ չէ նշան աղետաքեր.
Ի՞մ ալ աչեր արցունք հեղուն.
Ո՞հ. ինչ ընեմ, սիրոս է զեղուն։

Երէկ զիշեր տեսիլս ինչ էր.
Լոյներու մէջ մայրիկս ննջէր.
Քոյրերս, հայրիկս մեւեր հազած
Հեծեծէին հոն սզազզած։

Ո՞վ թռչունք զիս առէք ձեր թեւ,
Հանդրին խորեւն անցնինք թեթեւ.
Տեսնեմ ինչ է այդ ամենայն,
Ի՞ր է եթէ երազ ունայն։

Բայց ինչ է այն, հետ ամպերուն
Սեւ նամակով գայ մի թռչուն...
Մաւառնելով ինձ թռչի մօս...
Ո՞րչափ արդեօք դառն բերէ բօթ
• • • • •

Ո՞վ Աղաւնիդ ձիւնափետուր,
Դնւ, Մայր, զաւկիդ բերես այդ լուր...
Ազնիւ Մայրիկս, զիտեմ դու ես...
Մայրիկ, այլ եւս մայր չունիմ ես...:

Հ. ՍԵՐ. ՏԵՐՎԻՇԵԱՆ



Ի ՄԱՀ ԴԵՒԱՀԱՆՈՒ Փ. ԱՆՆԱՅԻ

Ա.

Երդարշ անզայտ ըսպիտակ
Տեսէք իւր դէմքն է ծածկեր՝
Ինչպէս պատեն զԱրուսեակ
Անօսր ամպեր։

Մ' արթնցնէք... կը ննչէ
Երկնակապոյտ աչքրն զոց,
Յերազաշխարհս յածի նս
Հետ զըւարթնոց...։

Բ.

Երկինից յակինթ ու շուշան
Դաշտաց մէջէն ծագելով
Երբ կեանք ափուէ արեւակ
Ի լեառն եւ ծով,

Կը տեսնես՝ մայր՝ Թերթք վարդից
Յանեալ ի ափիւու... այն հետքն է
Կապուտաշուի մանկուհւոյն
Որ վեր կ'ելնէ...:

Գ.

Մանկիկ՝ տեսաւ նա երկրիս
Տիղմն ու շոխնով լսեց.
Զարթեաւ կարօտ մ'ի սրտին,
Երկինքն յիշեց.

Եւ դեռ Թաթիկքն անարատ
Մեր ցեխին մէջ չըսպղծած՝
Ինչպէս իջևը էր՝ ելաւ
Քոյր հրեշտակաց...:

Դ.

Իրեն շրթունք փակեցան
Յետ առաջին համբուրին,
Յետ առաջին մէկ ժպտի
Քոցեց աշուին:

Քեզ երանի՝ դուսոր անբիծ,
Կեանքըն քեզ ինչ տալ կրնար.
Քեզ երանի՝ որ զմեր ցաւս
Բնաւ չճանչցար:

Ա.

Ինչպէս բուրումըն ծաղկանց
 Ցընդեալ ընդ օդ.. զերդ նըւագ
 Հնշտակային ինչ երզոց
 Քաղցր արձագանգ.

Ինչպէս նըսեմ ամպերէ
 Խուժեալ նըշոյլ յեղսկարծ
 Յետ որոյ մութն աւելի
 Է թանձրամած.

Զ.

Գնացիր՝ նվ կոյս՝ ամայի
 Թողլով բունիկդ՝ ուր՝ թշուա՛ռ՝
 Դեռ կը բնտուէ զքեզ մայրիկդ
 Անմխիթար...:

Փունց փունց քո թարմ ժպիտներէ
 Կարենա՛ր հաստ մ'այլ քաղել...
 Անզա՛մ մ'այլ այդ շրթունքէդ
 «Մա՛յր» իմ լլսել...:

Է.

Այլ զի անբոյժ են այդ վէրք՝
 Ո՛վ մօտդ ի զահ Բարձրելոյն՝
 Հայցէ սփոփիչ մէկ նըշոյլ
 Մեր վշտերուն:


Երբ թշուառաց ի նըպաստ
 Անմեղութիւն աղօթէ՝
 Ո՛հ անշուն սուրբ այդ ըղձից
 Աստուած կը լսէ...:

Թ. ԹէՌԶԵԱՆ

ԳԻՏԱԿԱՆՔ

ԱՊԱՔԻՆՈՒԹԵԱՆ ԴԱՐՄԱՆ , ԿԱՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ . — Նիւ-Եօրքի հիւանդանոցներէն մին իւր յարկին վրայ արեգակնակ (solarium) մը հաստատեր է . այս ընդարձակ դարաստափը ապակասպատ է եւ առանձին նատարաններ եւ տատանոցներ ունի . եւ հիւանդափ հոն կ'ելնեն , արեւուն ճառագայթներէն ողղողուելու , կամ ինչպէս կ'ըսեն՝ արեւու բաղանիք մը ընելու համար . եւ որովհետեւ այս դարմանէս հիւանդափ շատ օգուտ քաղած են , կ'երեւի թէ նոր հիւանդանոցք անհրաժեշտ պիտի համարին այդ արեգակնակը : Շատ հաւանական է որ նոյն յաւելուածը նաեւ վարժարաններու վերին յարկաց վրայ պիտի հաստատուի : Արդէն Բարիզ Ժի-Ալ-Քեօր փողոցին մէջ կվերականաց ձեռքը եղող մէկ վարժարանի յարկին վրայ այսպիսի դարաստափ մը չի-նուած է , ուր տղաք իրենց հանդաստեան ժամերը կ'անցընեն :

ՀՍԿԱՅԱԿԱՆ ԶԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՄԸ . — Ամերիկայի Միացեալ Նահանգաց մէջ ընկերութիւն մը հսկայական ձեռնարկութեան մը հետամուտ է : Միննէսոթայի Սէն Բոլ քաղաքէն՝ Պէրինկի նեղուցէն անցնելով , Զինաստանի մայրաքաղաքը մինչեւ Բէքին երկաթուղի մը շինելու մոտագիր է : Պէրինկի նեղուցը ասոր արգելք մը չի կրնար ըլլալ . որովհետեւ երգեք չխառափիր եւ տմեն եղանակ դիւրութեամբ կ'անցնուի անտի : Վասն որոյ դիւրաւ կամուրջ մը կրնայ շինուիլ , մանաւանդ որ զԱմերիկա Ասմայէն բաժանալ այս նեղուցին երկայնութիւնը մի միայն 35 մղոն է . եւ հոն տեղի ծովուն խորունկութիւնը մի միայն քսան ձողաչափ է . միանդամայն բազմաթիւ կզկիք կը գըտնուին այն նեղուցին ուղղութեան վրայ , ուրք կրնան ծառայել իր բնական մոյթ եւ սիւն : Եթէ երկաթուղին շինուի , ճամբորգ մը Սէն Բոլէն տան օրուան մէջ Բէքին կրնայ հասնիլ : Երկաթուղլոյս անցնելու ամենացուրա կողմերը այնչափ չիձիւնէր , որչափ կը ձիւնէ Ատլանտիկը Խաղաղականի միացնող երկաթուղլոյն գծին քանի մը տեղերը : Այսու ամենայնիւ այս երկաթուղլիս ձետն յաճախութեան պատճառաւ մէծ գծուարութեանց չիհանդիպիր : Ամերիկեան-Ասիական երկաթուղլոյն համար այնպիսի գիծ մը գծուած է , որուն քովերը շատ մը հանքային ածուխ եւ վայտ կը գտնուի :



Պատկեր տասնեւինգ օր մի ամպամ կը հրատարակուի :
Բաժանորդագրութեան տարեկան զինն է Կ. Պօլոյ համար 40 դահեկան , խալ գաւառաց եւ օսար երկիրներու համար 50 դահեկան , բյրատարի ծախտք ի միասին հաշուելով :

Իւրաքանչյուր թիւ Յ դամեկան է :

Պատկերի խմբագրատունն է ի Եերա , Եկալ փողոց ,
Թիւ 1 , ուր պէտք է դիմել բաժանորդագրութեան եւ բերքին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

Տ ..